

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՋՆԵՐՈՒՆ ՍԱՍԻՆ  
ՆԻՒԶՈՒԻՒԹԻՆ 1967Ի ՆԱՍԱԿՍ ԵՒ  
ՀԵՏԵՒԱԾՆԵՐԸ

ԶԱԻՔՆ ՄՍԼՐԼԵԱՆ

Ամերիկան տարածուն շարաթաթերթ Նիւգույթի<sup>1</sup> 2 Յունուար 1967ի թիւն մէջ<sup>2</sup> "Set Appointment in Ankara" խորագիրով, աւելի քան մէկ էջ գրաւող անստորագիր գրութիւն մը կար Խորհրդային Միութեան վարչապետ Ալեքսէյ Քոսիկինի թուրքիոյ տուած այցելութեան առնչութեամբ<sup>3</sup>:

Գրութիւնը կը սկսէր յիշեցնելով թէ երկոտասնեակ մը ոռու-թրքական պատերազմներ տեղի ունեցած էին անցեալ 300 տարիներուն եւ «արինայի յիշողութիւնները նորոգուած էին երր Ստալին 1945ին Տարտանելի եւ Վուխորի նեղուցներուն հակողութեան մէջ բաժին նը ուզած էր»: Ոչ մէկ յիշատակութիւն կար, կարս եւ Արտահան նահանգներուն պահանջին մասին, որ կատարուած էր նոյն տարին: Շարաթաթերթը ապա կ'անդրադառնար թուրքիոյ վարչապետ Տեմիրէլի բաղձանքին թէ՝ «քրքական կատավարութեան անկեղծ փափաքն է որ Սովետ-թուր յարաքերութիւնները զարգանային ազգային գերիշխանութեան, հողային ամբողջականութեան, իրաւունքներու հաւասարութեան եւ իրարու ներքին քաղաքականութեան շմիջանտելու սկզբունքներուն վրայ»: Ցայտնի էր թուրքիոյ վարչապետին միտք բանին՝ «հողային ամբողջականութեան» երաշխաւորութիւնը ձեռք ձգել:

Նիւգույթի յօդուածագիրը ապա իր հազիւ-քօղարկուած մտահոգութիւնը կը յայտնէր, թէ՝ թուրքիան Եւրոպայի նման այլեւս խորհրդային զինուորական անմիջական վասնզ չէր տեսներ, եւ կ'ուզէր թուլցնել իր կապերը ԱՄՆի հետ, առանց վասնզելու զանոնք եւ թէ՝ Անքարան կ'ուզէր - շարաթաթերթին բառերով - Արեւելք եւ Արեւմուտք իրարու դէմ իսաղալ լաւագոյն տնտեսական եւ դիւանագիտական պայմաններ ապահովելու համար իրեն:

Գրութիւնէն զգալի էր որ ամերիկան կողմը գուշ էր մնացած Քոսիկինի այցելութենէն եւ թուրքիոյ զեկավարութեան կեցուածքին:

Զգալով այս մօտեցումը՝ պատեհ գտայ առիթը Նիւգույթիին նամակ մը գրելու եւ ըսելու որ Խ. Միութիւնը իրաւունք չունէր թուրքիոյ հողային ամբողջականութիւնը երաշխաւորելու, քանի կար անլոյժ հայկական հարցը:

Տարօրինակ զգացում մը ունէի որ նամակս պիտի տպէին:

Ալդպէս ալ եղաւ: Նամակս յատուկ կարեւորութեամբ տպուեցաւ Նիւգույթի 23 Յունուար 1967ի թիւին մէջ, քանի նամակիս կողքին տպուած էր Տեմիրէլի նկարը, որուն տակ գրուած էր "Demirel: Whose Territory", իսկ նամակիս իրենց կողմէ տրուած էր յատկանշական խորագիր մը՝ "Your Land is My Land": Նամակս փոքր յապաւման ենթարկած էին եւ թիւերու մանր բայց յատկանշական փոփոխութիւններ կատարած: Ստորեւ իմ զրկած նամակիս պատճէնը:-

December 31, 1966

Editor  
Newsweek  
444 Madison Avenue  
New York, N.Y. 10022

Dear Sir,

Recently the Turkish and Soviet Prime Ministers agreed that Soviet-Turkish relations develop, among other things within the principles of territorial integrity (INTERNATIONAL, January 2). I consider this as peace established on injustice. The Soviet government has no right to guarantee the territorial integrity of Turkey, as long as there are 5 million Armenians in Armenia or the Diaspora, who rightfully claim part of this territory as theirs. It should be remembered that the Armenians were forcibly ejected out of their 3000 years old homeland and gave 2 million victims during 1915-21, in the first genocide of the 20th century.

The Western as well as the Soviet press in general ignored the massive spontaneous demonstrations of 100,000 Armenians shouting "we want our lands, we want our lands" in the streets of Yerevan, capital of Soviet Armenia, on April 24, 1965. Armenians have not and won't relinquish their rights in their occupied homeland of what is now called Eastern Anatolia.

Zaven Messerlian, M.A.

Instructor of History

Armenian Evangelical College

Սառեւ նամակիս տպուած ձեւը Նիւզուիքի մէջ<sup>4</sup>, եւ Ազդակի<sup>5</sup> մէջ երեւցած Հայերէն թարգմանութիւնը որ ամէնէն մօտն էր գրութեանս.

"Your Land Is My Land

Turkish Premier Suleyman Demirel is quoted as hoping that "Soviet-Turkish relations ... will develop within the principles of ...territorial integrity" (INTERNATIONAL, Jan. 2). I consider this as peace established on injustice. The Soviet Government has no right to guarantee the territorial integrity of Turkey, as long as there are 5.5 million Armenians in Armenia or the Diaspora, who rightfully claim part of this territory as theirs. It should be remembered that the Armenians were ejected from their 3000-year-old homeland and should not be forgotten that 1.5 million of them were slaughtered in 1915-21 - the first genocide of the twentieth century.

Armenians have not and will never relinquish their rights in their occupied homeland of what is now called Eastern Anatolia.

Zaven Messerlian, M.A.

Instructor of History

Armenian Evangelical College

Beirut, Lebanon

## LETTERS

## Protest and Patriotism

Many Americans express similar anger and outrage for the sake of Germans who, apparently without protest, allowed dreadful things to be visited on helpless innocent human beings. (Columbus, Jan. 6) The application seems to be: "If I had been in those German shoes, I would have shouted my outrage from the rooftops." Would we have?

There are at least two main reasons explaining against a country's protecting its country's activities in time of war. First, when one's country is locked in battle, usually every patriotic citizen supports his country's war effort regardless of the losses it takes. Second, when a country is at war, and even when it isn't, the government and communications media, enough for one occasion, do not present the facts to the public fully and frankly.

It follows that we should not be shocked or outraged when other nations fail to oppose their government's activities in time of war. They merely behave as most Americans are behaving today with the U.S.A. authorized to fight in Vietnam: they give their local support to the war and its destruction out of a sense of patriotism and their innocence and ignorance of what is really being done.

John Wimberly

State College, Pa.

## Your Land Is My Land

Turkish Foreign Minister Dilekci is quoted as hoping that "Soviet-Turkish relations will develop within the principles of... fraternal solidarity" (COLUMBUS, Jan. 15). I consider this as grossly misleading on his part. The Soviet Government has no right to guarantee the territorial integrity of Turkey as long as there are 5.5 million Armenians in Armenia or the Diapora, who constitute three-quarters of the history of Turkey. It should be remembered that the Armenians were ousted from their 3,000-year-old homeland, and it should not be forgotten that 1.8 million of them were slaughtered in 1915-21—the first genocide of the twentieth century.

Armenians have not and will never re-



Associated Press

Demimili: Whose territory?

fragize their rights in their occupied homeland of what is now called Eastern Anatolia.

Barry Abramson  
Institute of History  
American International College  
Berlin, Germany

## "Second Homeland"

Your comment on Saudi Arabia's intervening Saudi's decision to reside in the United Arab Republic, April 13, missed a significant fact (COLUMBUS, Jan. 11).

The U.A.R. is inhabited by Arabs and Muslims all over the world as the cultural and religious center of the Arab states and of Islam. It has always been a sacred land to all Arabs and it has always received the most Islam accepting its obligation of hospitality. It is not the practice of Arabs to turn away a guest, and President Gamal Abdel Nasser, as a true Arab, has honored this tradition by sending to include Saudi's request to live in Egypt.

John H. Hayes

Columbus, Ohio

## Cars: Means or End?

One thing that impresses me about your article on the transportation problem (COLUMBUS, Jan. 13) is the willingness of Americans to think in new patterns. This boldness is appalling when one considers that this country has always been respected for its inventiveness and receptiveness to change. This disposition to change patterns of thinking can be linked to the recent shift of the economic ledger to establish the product not as a means, but as a modality end in itself.

Undoubtedly man has always regarded his physical world symbolically, but by encouraging such thinking, the advertising industry of Madison Avenue may very well disrupt our normal inclination to such an extent that we would rather die than change.

Ronald Myers

Milwaukee, Wis.

You had to discuss the only healthy approach to the problem posed. The problem is that there are too many people in too much space. The solution lies not in better methods of moving these people about within the area, but in reducing the necessity for the movement.

Housing research and money should be directed toward developing a comprehensive system for the transportation and removal of suburban and periurban residents. Once people can live in one place, work in the same place, go to school in the same place, enjoy recreation in essentially the same place and thus eliminate the transportation problem as well as numerous other problems caused by urban sprawl.

W. R. McRae

Toronto, Calif.

Letters to the Editor, with writer's name and address, should be sent to: Newsweek, 425 Madison Avenue, New York, N.Y. 10017.

**SAVE**

**6 1/2 %**

is tax free,  
politically stable business

**ABSOLUTE  
SAFETY**

IN COMPLETE CONFIDENCE  
WITH SOUND BUSINESS PROCEDURES

- confidential accounts
- U.S. dollar accounts are released only on deposit of dollars
- sterling accounts
- immediate withdrawals
- accepted at accounts in any placement
- conservative capital and management

FRANCIS W. PEARSON, PRESIDENT

**COMPLETE INTERNATIONAL  
TRUST SERVICES**



**British-American Bank**

LIMITED

BRITISH-AMERICAN BANK LIMITED  
PARK AVENUE 20-22  
MILTON, MASSACHUSETTS

- Business account  
 Non-resident subscriber

Address \_\_\_\_\_

Name \_\_\_\_\_

Address \_\_\_\_\_

City \_\_\_\_\_ State \_\_\_\_\_ Zip \_\_\_\_\_

Թուրքիոյ վարչապետ Սոլյման Տեմիրէլ յայս յայտնեց, թէ «քուրք եւ խորհրդային յարաբերութիւնները կը գարգանան հողային ամրողականութեան սկզբունքին հիման վրայ»։ Ասիկա կը նկատեմ խաղաղութեան հաստատումը անարդարութեան մէջ։ Խորհրդային կառավարութիւնը իրաւունք չունի երաշխատորելու Թուրքիոյ հողային ամրողականութիւնը, այնքան ատեն, որ 5.5 միլիոն հայեր կան Հայաստանի կամ սփիտրի մէջ։ Պէտք է յիշել, թէ հայերը տեղահանուեցան իրենց 3000 տարուան հայրենիքն ու պէտք չէ նոռնալ, թէ 1915-21ին, մէկուկտ միլիոն հայեր ջարդուեցան, ենթարկուելով քամերորդ դարուն առաջին ցեղասպանութեան։

«Հայերը չեն իրաժարած եւ երբեք պիտի շիրաժարին այն իրաւունքներէն, իրենց բռնագրաւուած հայրենիքն, որ այսօր Արեւելան Անատոլի կը կոչուի»։

**Ինչպէս կ'երեւի՝ Նիւզուիք զեղչած էր Մեծ Եղեռնի յիսնամեակին առթիւ Երեւանի մէջ տեղի ունեցած ցոյցի մասին ակնարկութիւնս, հայոց թիւր 5էն 5.5 միլիոնի բարձրացուցած էր եւ հայոց վրայ գործադրուած ցեղասպանութեան զոհերու թիւր 2 միլիոնէն 1.5 միլիոնի նուազեցուցած էր, առաւել աւելցնելով «երբեք» բառը վերջին պարբերութեան մէջ։**

Նիւզուիքի խմբագրութեան կողմէ Joan Wharton անթուակիր շրջաբերականչնորհակալական նամակ մը դրկած էր տողերս գրողին, ներփակելով Նիւզուիքի ամերիկեան հրատարակութենէն նամակս պարունակող էջը։ Ամերիկեան տպագրութիւնը (որ ի տարբերութիւն միջազգային տարբերակին աւելի լաւուակ թուղթի վրայ տպուած էր) վերջին պարբերութեան մէջ տարբերութիւն մը ունէր։ Հոն գրուած էր “Armenians won't relinquish their rights in their occupied homeland of what is now called Eastern Anatolia”<sup>7</sup>։ Երբեք բառը որ ի սկզբանէ գրած չէի, հոս չէին դրած։

Որքան որ կրցանք հաստատել՝ նամակիս մասին առաջին հայկական անդրադարձը Ենի Կազեթէ թրքական թերթէն առնելով տուաւ Փարիզի Յառաջօրաթերթը, 28 Յունուար 1967ին, փոքր բայց յատկանշական սխալով մը։ Ազդակ որ չորս էջերով լոյս կը տեսնէր այդ լրջանին, իր չորրորդ էջին վրայ 30 Յունուար 1967ին տուաւ նամակիս թարգմանութիւնը եւ յարակից գրութիւններ՝ թարգմանարար տրուած թրքական Ենի Կազեթէն, մեծ խորագիրերով «Հայկ Պահանջներուն Արձագանգ Թուրքիոյ Մէջ Հայերը Ընրստացան եւ Մենք Ստիպուեցանք Տարագրել Զիրենք... Հայու Մը Նամակը Ամերիկեան Նիւզուիք Շարաբարերին... Խորհրդ Սիրիինը Բրատոնը Չունի Երաշխատորելու Թուրքիոյ Հողային Ամրողականութիւնը»<sup>8</sup>։ Ցաջորդ օր Զարթօնք, որ նմանապէս չորս էջով լոյս կը տեսնէր, լուրը տուաւ երկրորդ էջին վրայ, մէկ սիւնակով «Ժուրդ Մամուլ Զաւէն Մսրդիանի Հակարուրը Ելոյթը Նիւզուիք Հանդէսին Մէջ» խորագիրով, թարգմանարար տալով Ենի Կազեթէն։ Զարթօնք տուաւ միայն նամակս առանց Ենի Կազեթէի մեկնարանութիւններուն, բացի ներածական առղերէ<sup>9</sup>։

ՀՅ Դաշնակցութեան մամուլը եւ ՌԱ Կուսակցութեան մամուլը նամակը ընդհանրապէս տուին, փոխադարձաբար Ազգակէն կամ Զարթօնքէն արտա- տպելով: Այսպէս, Պոստոնի Հայրենիք օրաթերթը Ազգակի խորագիրերով եւ նոյնութեամբ տուաւ իր 7 Փետրուար 1967ի թիւով, իսկ Գահիքի Արեւ օրաթերթը իր 15 Փետրուար 1967ի թիւով, Պոստոնի Պայքար օրաթերթը իր 15 Մարտ 1967 թիւով<sup>10</sup>: Այլ թերթեր տեսնելու առիթ չունեցանք:

ՄԵ Հնչակեան մամուլը, սկսելով Պէտրութի Արարատ օրաթերթէն, Համայ- նավար Ցառաջ Գրական-Հասարակական շաբաթաթերթը, Տիկ. Լիսի Թոսապա- թի Այդ օրաթերթը, հայ կաթողիկէ Մասիս եւ Անդրանիկ Մառուկեանի Հայրիք թերթերը եւս չանդրադարձան նամակիս, թէեւ անդրադարձ կար թրքական հակագդին:

Նամակս գրած էի անձնական հանդամանքով, թէեւ անդամ էի Հայ Դատի Հետապնդման Առժամեայ Կեդրոնական Վարչութեան կից գործող Քարոզչա- կան Ցանձնախումբին: Ուզած էի անհատաբար եւ անկախօրէն գրել անձնա- կան կարծիքս: Նամակին տակ, ստորագրութեանս ներքեւ գրած էի «պատմութեան դասատու Հայ Աւետ. Գոլէճի մէջ»:

Ենի Կագեթէի գրութիւնը այս նամակին մասին սփիւռքահայ թերթերուն (հաւանաբար պոլսահայ մամուլին մէջ թարգմանաբար տպուած) լրատու- թեան գլխաւոր աղբիւրն էր: Թրքական թերթը կը գրէր. «Անցեալ շարաթ, ար- տասահմանի հայերը, Թուրքիոյ դէմ բազմարի քարոզչութիւններ ըրին: Նախ ամերիկահայ ամենն շատ կարդացուած մէկ պարբերաբերին՝ «Նիւզութիք»ի մէջ Պէյրութէն հայ փրոֆեսոր նը նամակ նը հրատարակեց, մեղադրելով Խոր- հրդային Ռուսիան, աւելի ճիշդը Թուրքիան, առարկելով որ «Արեւելեան Անա- տոլուն հայերունն է եւ իրը այդ՝ Ռուսիա չի կրնար երաշխաւորել Թուրքիոյ հոդային ամբողջութիւնը (առանձին կու տանը այդ նամակը)»:

Ենի Կագեթէ ապա կ'անդրադառնար Մոնթէպելլոյի քաղաքապետական ժողովի որոշումին՝ Հայոց ցեղասպանութեան գոհերու յիշատակին հանրային պարտէզի մը մէջ կանգնեցնելու յուշարձան մը: Ապա կը նշէր թէ Նիւ Եորքի ՄԱԿի շէնքին առջեւ հազարաւոր հայեր հաւաքուելով ցոյց ըրած էին Թուրքիոյ դէմ, պահանջելով որ Միջազգային Դատարան մը կազմուի: Թերթը կ'աւելցնէր. «Ասով ալ շրաւականացան, եւ այդ հայերը աղերսազիր նը տոին Միացեալ Ազգերու Փոքրամասնութեանց Պահպանան Ցանձնախումբին, եւ պահանջեցին որ Թուրքիա դատուի 1915ի «ցեղասպանութեան» առին, իրը մարդկութեան դէմ յանցանք գործող»:

Ապա թրքական ակնոցով զիսելով Ենի Կագեթէ կ'անդրադառնար Հայոց պատմութեան, Հասնելով մինչեւ «ըմբոստութիւն ու տարագրութիւն» կրկնե- լով թրքական սուտերը թէ Հայերը ոչ մէկ ատեն մեծամասնութիւն էին Վանի եւ Պիթիսի նահանգներուն մէջ: Վերջաւորութեան թերթը կը գրէր. «պատմու- թեան մէջ յիսուն տարի առաջ պատահած եւ նոխրացած դէպքերու վերադար- ձունը ցաւ կը պատճառէ այն 77 հազար հայերուն, որոնք Թուրքիոյ մէջ կ'ապ- րին իրը հաւատարիմ եւ լաւ հայրենակիցներ: Սնը այս հայրենակիցները ա- զատ եւ երջանիկ են, եւ անոնք են որ ամենն անելի խրացուցած են թուրք մշակոյթը»<sup>11</sup>:

Միջազգի այս եզրակացութիւնը անշուշտ կը հերքուի Սեպտ. 5-6, 1955ի Հակայոյն եւ Հակահայ արիւնալի դէպքերով, պոլսահայութեան մէկ մասին

արտագաղթով եւ ազատօրէն արտայայտուելու անկարողութեամբ՝ նուազագոյնը ըսելու համար:

Ազգակ օրաթերթը 31 Յունուար 1967ի թիւին առաջին էջի աջ անկիւնը «Ակնարկ» խորագիրը կրող եւ «Անհրաժեշտ Աշխատանք Սը» ենթախորագիրով սիւնակի մը մէջ X ստորագրութեամբ կը գրէր.

«Երեկ հրատարակեցինը պէյրութահայ փրոֆեսորի մը նամակը, որ լոյս տեսած է ամերիկան «Նիուզութ» շաբաթաթերթին Յունուար 23ի թիւին մէջ:

Անկախ նամակին պարունակութենէն, որոն տակ աներկրայօրեն կը ստորագրէ ամեն հայ, իոն արտայայտուած հիմնական գաղափարը կէտ առ կէտ հարազատ նկատելով իր մտածումներուն, այդ նամակին «Նիուզութ»ի նման մեծատարած շաբաթաթերթի մը մէջ հրատարակուած ըլլալո իրողութիւնը ուշադրութեան արժանի երեւոյք է եւ կարու է անդրադարձի:

Պէտք է խոստովանիլ, եւ դառնօրէն, թէ միջազգային մամուլը յաճախ Ժաւու եղած է [հայ] ժողովուրդին եւ մեր դատին նկատմամբ: Ծիչդ է, երբեմն կը խօսին մեր մասին, բայց ատիկա՝ պարագայական առիթներով, մեր ծեռներէցուրիւնը կամ Վերապրումի կամքը ընդգծելու համար: Ըսորհակալ ենք: Ներկայիս սակայն բան մը փոխուած է մեզի հանդէվ ու պատճառը շատ հասկնալի է: Մեծ եղեննի յիսնամեակին առին արտայայտուած համազգային վրդովումը ու նաև Միացեալ Ազգերուն կատարուած դիմումները որոշ արձագանք կը գտնեն միջազգային մամուլն մէջ: Այս ուղղութեամբ ստացուած արդիւնքը բաջալերական է:

Երբ «Նիուզութ» կը հրատարակէ պէյրութահայ Զաւէն Մսրդեանի նամակը, գործնականորէն իր բազմամիլիոն ընթերցողները հաղորդակից կը դարձնէ այն զգացումներուն եւ բաղարական զիտակցութեան, որ ունի անիրատուած ժողովուրդ մը:

Մենք ալ սակայն այս ուղղութեամբ աշխատանք ունինք կատարելիք: Ունինք զիտնականներ, զրագէտներ, օտար լեզուով արտայայտուող հրապարակագիրներ, որոնք աշխարհի ամեն անկիւն դեր ու ունին կատարելիք: Խրաքանչիւրը դեսպան մըն է իր գտնուած միջավայրին մէջ եւ կրնայ բաղարական մտայնութիւններու մէջ ի նայաստ հայկական դատին մրնուրու ստեղծել:

Կասկած չկայ նաև, թէ բոլոր այդ ներկայացուցիչները ունին իրենց անձնական բարեկամները, - զիտնական, զրագէտ կամ հրապարակագիր, որոնց խօսքը կշիռ կրնայ ունենալ եւ որոնք այսուի զգան, թէ միջազգային խաղաղութեան եւ արդարանութեան ի նպաստ ձայն բարձրացնելը պատուարեր գործ մըն է:

Այս աշխատանքը կը սպասուի զիտակից ամեն հայէ»<sup>12</sup>.

Բազմաթիւ հեռաձայնային հաղորդակցութիւններ եւ նամակներ ստացայ նամակս գնահատող հարազատներէ, բարեկամներէ, ինծի անձնապէս անձանօթ ազգայիններէ եւ նոյնիսկ հայասէր Հոլանտացիէ մը: Նիկոսիայէն երէց սերունդի ազգայիններէն Տոքթ. Ռ. Թագուորեան 25 Յունուար 1967 թուակիր իր լուսանկարին ետեւ գրած էր. «հաճոյրով կարդացինը Newsweek-ի 23 Յունուար 1967 թիւին մէջ երեցած նամակնիդ Ռուսօ-բուրք վատ

համաձայնութեան շորջ մեր պատմական հողերուն մասին: Խորապէս կը գնահատենք լրածոր»:

Հոլանտացի G.A. Schotel որ Nedesco ընկերութեան մէջ կ'աշխատէր թեհրան, իր 16 Փետրուար 1967 թուակիր նամակով կ'ըսէր թէ Նիւզուիքի մէջ նամակս կարդալէ ետք յանկարծական փափաքը ունեցած էր գրելու: Նամակին մէջ, ան կ'ըսէր թէ պատմութիւնը սիրող մըն էր, հայ ժողովուրդի պատմութեան մասին կարդացած էր Սումէրի, Ակիաղի, Էլամի, Բարելոնի եւ Իրանի պատմութեան շրջագիծէն ներս: Կը ցաւէր որ Արեւմտեան երկիրներուն մէջ Հայոց պատմութեան մասին քիչ գիտեն, եւ թէ ինք տարուան ընթացքին Հայոց գտեան կոչուելով Հոլանտա պիտի վերադառնար եւ առաջին առթիւ Հայոց պատմութեան լուրջ սերտողութեան պիտի լծուէր: Ապա կը խնդրէր անգիրէն, Փրանսերէն եւ գերմաներէն Հայոց պատմութեան գիրքերու ցանկ մը: 2 Մարտ 1967ին պատասխանեցի իւ գոհացում տուի իր փափաքին<sup>13</sup>:

Չուշացաւ թրքական Հակագղը: Նայիրի Շաբաթաթերթը իր 5 Փետրուար 1967ի թիւով տուաւ ծնի Կազմթէի մէջ Հիքմէթ Պիլի «Յեղասպանութիւնը Այսօր Ի՞նչպէս Կ'ըլլայ» թունալից գրութիւնը: Պիլի գրութիւնը յստակօրէն նամակս չէր միւեր, բայց կը գրէր «հիմա կեցած տեղերնին երէ ելեն եւ ատեն մը Պէյրութեն եկած զրգութեանց պէս, Քայիֆորնիայէն ալ, Թուրքիոյ դէմ յուշարձան տնկելու պատրուակով դարձեալ շարունակեն հակառակութիւն ընել՝ այն ատեն շնմ գիտեր, պոլսահայերը տեղերնին հանգիստ պիտի կընա՞ն մնալ»:

Պատմութեան Համար լրիւ կու տանք գրութիւնը կ'արժէ ուշի ուշով կարդալ յատկապէս վերջին պարբերութիւնը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ պոլսահայութեան սպառնալիք: Անդրանիկ Մառուկիանի Նայիրի Շաբաթաթերթը, որ տուած էր գրութիւնը, խմբագրական ծանօթագրութեան վերջաւորութեան գրած էր: «Ապագայ որեւէ դէպի պարազային, այս գրութիւնը փաստ մըն է Թուրքերու ԿԱՆԽԱՍՏԱՆՈՒԱԾՈՒԹԵԱՆ ...» (գլխագրումը Նայիրի խմբագրութեան կողմէ)<sup>14</sup>:

### «ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՅՍՈՐ ԻՆՉՊԵՍ Կ'ՅԱԼԱՅ

Ատենին, Օսմանեան կայսրութեան Արեւելեան Նահանգներուն մէջ, բուրբերուն հետ Հայերն ալ կ'ապրէին որպէս փոքրանամութիւն: Դարեր շարունակ հանգիստ կեանք վարած են անոնք, պահելով իրենց կրօնը և ինչը: Այս երկու ցեղերուն պատկանող ժողովուրդները այսրան սերտ կապուած են իրարու, որ մինչեւ այսօր կը պատմոի թէ գործով հեռու տեղ ճամրորդող Թուրքերը նոյնիսկ իրենց գաւակներն ու կիները Հայ դրացիներուն կը վստահէին: Այս վստահութեան արժանի ըլլալու համար, Հայերն ալ, նոյնիսկ իրենց անձնական կեանքին մէջ հայերէն աւելի բուրբերէն կը խօսէին, Թուրք երածշտուրեն կ'ախսորժէին, Թուրբերու կողմէ լրուած մանք արհեստներու և առեւտորի ասպարեզին մէջ լաւ դրամ կը շահէին:

Սակայն եղած է ժամանակ մը, որ Անատոլուի մէջ հանգիստ և խաղաղ կեանք վարող եւ փոքրանամութիւն կազմող այս Հայերը՝ զի գացած են կարգ մը արկածախնդիրներու զրգութեանց: Այդ զրգութեանց

մեջ Օսմանեան կառավարութիւնը ներսէն թէ դուրսէն քայլայել փորձող օտար պետութիւններն ալ դեր մը խաղացած են: Ասկէ վերջ, խեղճ Հայերուն ոչ հանգիստ եւ ոչ ալ ապահովութիւն մնացած է:

Պատմութեան վերջատրութիւնը յայտնի է:

Հիմա, Հայերուն մեծ մասը, Քայլիֆորնիոյ «Մոնթէպելլօ» շրջանին մեջ գտնուողներուն պէս, Պէյրութի «Նեհիր» եւ «Զարչափուք» կոչուած թիթեղեայ քաղերուն մեջ պանդոխտի կեանը մը ապրելու տաժանքին մեջ են:

Ցեղասպանութիւնը, սոռուզաբանօրէն, հասարակաց հողի մը վրայ ապրող երկու ցեղերէն մեկուն բնաջնջումն է միւսին կողմէ: Ներկայիս արտասահմանի Հայերը, ատենը մեկ, կէս դար առաջ Արեւելեան Անատոլուի մեջ Թուրքերուն կողմէ ցեղասպանութեան ենթարկուիլնին յիշելու եւ պնդելու հիանդութեամբ մը բռնուած են:

Խօսք մը կայ.- «Քնացող մարդուն օճն իսկ չի խայթեր» կ'ըսեն: Մեր Անատոլուի Հայերը ի՞նչ պատճառով արդեօք բողոքող են ցեղասպանութեան մը դէմ: Արդեօք Հայերը հանգիստ-հանգիստ, խելօք-խելօք նստած էին եւ իրենց կիներն ու զաւակները անգամ Հայերուն վստահելէ հաճոյք զգացող Թուրքերը ինչէ՞ն արդեօք մեկէն ի մեկ Հայերը ջարդելու եւ բնաջնջելու մասին նտածեր են, այն ալ եթէ ճիշդ է ըսուածը:

Պէյրութէն ճանչցած մեկ հայ (որ հայրենիքը իր խարբերդի հօրմէն գիտէր) երբ հայ գաղթականութեան մասին խօսք բանայինք՝

- «Իրաւունք ունիք, եղբայր, կեցած տեղերնին Ապտիլ Համիտի կառքին վրայ ուսմք դնողները եւ անգամ երկրէն դուրս կը նետէի...»:

Կ'ըսէր, եւ այդպէս, գիտակցարար թէ անգիտակցարար, ողջմտութեամբ կ'արտայայտուէր:

Ահա, այսօր եւս հայկական խնդրին մասին ըսուելիք միակ խօսքը՝ Պէյրութի Հայուն ըսածէն տարրեր չէ:

Այսօր, Պոլսոյ մեջ, որքան ալ սակաւարի, մեր Հայ հայրենակիցները կ'ապրին որպէս փորբամասնութիւն: Անոնց կեանքի մակարդակը եւ բարեկեցութիւնը երբեմն մեզ, Թուրքերս անգամ նախանձի մղելու աստիճանին չափ բարձր է: Ամէն մարդ կ'ընդունի թէ այս հայրենակիցները Պոլսոյ եւ ամբողջ Թուրքիոյ բարիքներէն մեզմէ աւելի կ'օգտուին: Հարցնող փնտոռող չկայ: Պատրիարքնին կ'ընտրեն, պաշտամունքնին կը կատարեն, իրենց հասոյթին համեմատ կ'ապրին, օր կ'անցընեն: Հիմա, կեցած տեղերնին եթէ ելլեն եւ ատեն մը Պէյրութէն եկած գրգռութեանց պէս, Քայլիֆորնիայէն ալ, Թուրքիոյ դէմ յուշարձան տնկելու պատրուակով դարձեալ շարունակեն հակառակութիւն ընել՝ այն ատեն, չեմ գիտեր, Պոլսահայերը տեղերնին հանգիստ պիտի կրնա՞ն մնալ:

Ներսէս գրեթէ կը պահատիմ.

- «Սի ըներ... Զգեցէր սա սիրուած, աշխատասէր եւ քաղաքացիութեամբ բուրք հայրենակիցները... Զանոնք ալ Պոլսոյ յոյներուն մի նմանցներ...»՝ ըսելս կու գայ:

Այս դարուս ցեղասպանութիւնը այլեւս առաջուան պէս չ'ըլլար: Ցեղասպանութիւնը՝ Թուրքիայէն դուրս խեղճ եւ գաղթական ապրող հայ մնացորդներուն ընտրած այս նոր ճամբայով կը կատարուի: Այլեւս դիրին դիրին մեկը միւսը չի կրնար ջարդել, բայց անգամ մը օդը անշնչելի դառնալու աստիճանին չհասնի: Ահա ատեն Պոլսոյ մեջ ալ մեկ հա-

տիկ հայ չի մնար: Որովհետեւ անոնք միակ եղբ հայրենիքի այս վերջին  
պատառեն ալ փախչի երթալուն մէջ կը փնտուն...»<sup>15</sup>:



SAYFA: 2

## YENİ GAZETE

ADDRESS: Molla Feneri Sokak  
39 - 32 Cevizdere - İstanbul

### DÜSÜNCELER... HİKMET BİL

## Bugün genosid nasıl oluyor?

Bir zamanlar anıtkârî hâlinde, Osmanlı İmparatorluğu'nun doğu illerinde, Türklerin yanında Ermeniler de yaşardı. Bu iki, yüz yıldır boyunca müreffeh bir hayat sürdürdüler, dillerini ve geleneğini taşımıştılar. Bu iki who menşüp insanların birbirlerine tıpkına kayınmışlardır ki, bugün bile hâlâ anıtsızdır. Unağka bir yere iş için gidecek Türkler, çocuklarını, hatta karılarını bile komşuları Ermenilere emanet etmekten bez bir sevgi duyar hâle gelmişlerdir. Bu türmâda böyle olmak için Ermeniler de Ermeniceden çok şebe hayatından bile Türkçe konuşurlar. Türk müzikinden sevgi altılar Türklerin bos bırakıkları küçük rannalarlardan ve tıaretten bol bol para kazanırlar.

Fakat bir zaman gelmiş, Anadolu'da aksin ve râbat yükseyen bu anıtkârî Ermeniler, bazı macerasalar tarafından korkutulmuşlardır. Bu korkutma Osmâniye İmparatorluğunun içten olduğu gibi, dâvanı da parçalamak sevdâsıyla kâtil devletlerin rolleri olsunuz. Zavallı Ermenilerin işte bundan sonra ne râbatları, ne de huzurları kalmıştır.

Hikâyemiz sâmî mâlik.  
Simdi Ermenilerin çogu 'Kaftornuya' nos 'Montecello' kasabasında olduğu gibi Beyrut'un 'Nehr' veya 'Çarçubük' adı teneke mahallelerinde gurbet hayatı yaşamak zorundadır.

Genosid, ilim diliinde, müsterek bir toprak parçası üzerinde heraherece yaşayan tek erkek birinin, tekâfîl yok etmesi anlaşılmamıştır. Simdi görevdeki Ermeniler durup durup Türklerin Doğu Anadolu'daki Ermenileri yarın yitriyînesi hâlde geriye tâbi tutuluklarını hatırlıyor ve iddia etme sevdâsına turulmalarıdır.

Hani bir söz vardır: 'Uyuyan insan-

yılan bile sokmak' derler. Birim Anadolu Ermenileri neden sebebi bir perodden şâkil yetgitiler? Onlar aksin aksin, müslüm milâtin evlerinde oturmuşlardır da, karılarını ve çocuklarını bâzı olaylara emanet etmekten hoşlanan Türkler neden sebebi hâden biri o da doğru ise Ermenileri kesp yok etmeye dâlibânlârlardır?

Beyrut'un tamâmına bir Ermeni (ki memlekît Harpoğlu başkasının sahibi olmaz) ne zaman Ermeni teleflerinden söz söyle:

— Hakkânikâ hâlader, durup dururken Abdülhamid'in arabasını bomba boyandılar ben bile olsam memleketteki atardım...

Derdî ve böyle belki bilerek, belki de bâlenmeden aksı sellimi dîle getirirdi.

İste Ermeni hikâyesi için bogus soylenilecek sekiz söz gene de Beyrutlu Ermeni'ninkinden farklı değildir.

Hâlen İstanbul'da sayıları pek az da olsa anıtkârî hâlinde Ermeni vatandaşlarının yaşamaktadır. Onlarca refah seviyeleri, konumları da Türkler'le zaman zaman kucaklaşacak niteliktedir. İstanbul'un ve bütün Türkiye'nin edebiyatından bu yana dağarum, herkes kabul eder ki, bâleden daha çok faydalananlardır. Karşılıkları gözetmek yoksuntur. Patriklerin seferber ibadetlerini yaparlar, geleneklerine göre yaparlar. Kendilerine göre günlerini gün etmektedirler. Sâñlı durup dururken bir zamanlar Beyrut'tan gelen târibâlîler mtaallî Kâlifîvîya'na Montecello'sundan Türkler aleyhine aost dâvanı tâbînde takva akademîye devam ederse, o zaman hâlmen ki İstanbul'dakiller yerinde artık rahat oturabilirler mid?

İçimden astea yaşıvararak:

— Yapenâym... Bırakın su sevimi, çalıkan ve kendî hâlindeki Türk vatandaşları... Onlar da İstanbul'daki Rumları bermemeyin...

Dişenim geliyor.

Yüzyâlîmâda artık genosid eski gibi olmuyor. İste Türkiye dışındaki zavallı gârîp Ermeni artıklarının sevdikleri bu yest yolla olsun. Kimsenâ kimsesi bu asırda kâlîy kâlîy kesemek amma, hevâ bir kere tâcifîlia edilmesse hâle bir kez gelmesin. İste o zaman İstanbul'da da bir tek Ermeni kalmasın. Çünkü onlar tek çikar yolu bu son yurt parçasından da nesneye giremeyecektir...

Հարցեր: Մին՝ Կիպրոսի հարցը եւ միւսը՝ Հայկական խնդիրը: Ժողովին մասնակիցներուն մէջ էին հանրապետութեան նախագահ ձեւտէթ Սունայ, վարչապետ Միւլյաման Տեմիրէլ, սպարապետ Զօր Ճեմալ Թուրալ, Ազգային Պաշտպանութեան Նախարար Ահմէտ Թոփալօղու, Արտաքին Գործոց Նախարար Իհսան Սապրի Չաղլայանկիլ եւ ուրիշ բարձրաստիճան պաշտօնատարներ, ինչպէս՝ բանակի, նաւառորմի եւ օդուժի հրամանատարները<sup>16</sup>: Թուրքիոյ Ազգային Ազահովութեան Խորհուրդի որոշումները գաղտնի էին, սակայն ժողովին հետեւանքներէն դատելով կարելի է երեքը զատորոշել: առաջին՝ պաշտպանութեան պատրուակին տակ ճնշել պորահայութեան եւ այդ ձեւով ջանալ զսպել սփիւրքահայութիւնը, երկրորդ՝ հակագդել հայկական քարոզչութեան, երրորդ՝ հիմք ունենալով Խորհրդային Միութեան Արտաքին Գործոց Նախարար Անտրէյ Կրոմիքոյի Մայիս 1965ի առաջարկը «Ժամանակակից թերնիք պահանջներուն եւ հնարաւրութիւններուն համապատասխան իրականացնել քուրք-խորհրդային սահմանի վերասահմանում», կնքել թուրք-խորհրդային համաձայնութիւն: Այդ կատարուեցաւ 28 Փետրուար 1967ին, երբ արձանագրութիւն մը ստորագրուեցաւ խորհրդային-թրքական սահմանը վերանշելու, քանի սահմանային գետերու հուները տեղափոխուած էին 1926ի վերջին ճշգրտումէն ետք<sup>17</sup>:

Իսկ պոլսահայ Մարմարա օրաթերթը գրեց. «Արտասահմանի հայոց հակարուր գործունեութեան եւ զանազան թերթերու կատարած հրատարակութեանց առին, Ապահովութեան Տնօրենութիւնը պէտք տեսաւ ոստիկանական պաշտպանութեան տակ առնել Գոմբափովի Հայոց Պատրիարքարանը, որեւէ միջադէպի տեղի շտալու համար: Երկու օրէ ի վեր, մեր Պատրիարքարանը կը գտնուի ապահովութեան ուժերու հակողութեան ներքեւ»<sup>18</sup>:

Անշուշտ կարիք կար ոստիկանական պաշտպանութեան, քանի կարգ մը թերթեր կը ջանային գրգռել ժողովուրդը թրքահայութեան դէմ:

Պոլսոյ ժամանակ օրաթերթին մէջ Կարպիս Կ. Մուրատեան «Ալ Հանգիստ Զգեցէր Հայերը» խորագրով յօդուած մը գրեց Յ Փետրուար 1967ին, որ գլուխորարար կ'ըսէր.

«Մեր կարգ մը քուրք պաշտօնակիցները օրերէ ի վեր “Հայկական խնդիր” մը կը յուզն եւ կը ջանան գրգռել ժողովուրդը ընդդմ այն պարկեցտ պարտաճանաչ եւ երկրանուէր հաւաքականութեան որ թրքահայութիւն կը կոչուի:

Այդ գրգռիչներէն մէկն է ահաւասիկ Հիբրէ Պիլ, որուն հանրածանօթ յօդուածը ցաւ եւ դառնութիւն պատճառեց ոչ միայն թրքահայոց, այլև նոյնինքն ողջադատ եւ խղճանիւտ թրքերուն, որոնք անվարան կ'ընդունին թէ հայ համայնքը առաջին օրէն շինարար տարը մը եղած է այս երկրին համար, անոր քաղաքակրթութեան եւ մշակոյթին ծառայած է իր կարելի ուժերով, կորողներ եւ յիշատակարաններ կանգնած է՝ այս հողին վրայ եւ ոչ մէկ կապ ունի խոռվարարական որեւէ շարժումի հետ:

Ի՞նչ է պատահեր վերջ ի վերջոյ եւ ի՞նչ բանով պատասխանատու կ'ըլլայ թուրքիոյ հայը, երբ իր ըմբռնած ծնտվ իր մեռեալները կը սպայ Ամերիկայի հայը...: Մոնթեպելլոյի մէջ խոմը մը հայեր ուզեր են յուշարձան մը կանգնել, հակարուր պիտակի մը տակ: Պատահածը

այդքան է միայն, այն ալ ծրագրային ձեւի մեջ: Թրքահայութիւնը ի՞նչ կապ կրնայ ունեցած ըլլալ այդ հեռաւոր աշխարհին նոյնքան հեռաւոր մեկ ձեռնարկին հետ և Հիքմեք Պիլ ի՞նչ դրդապատճառներով ելեր է «արսոր» կամ «տարագրութիւն» կը շեփորէ ի վճաս Թրքահայոց, որոնք երկրին օրէնքներն ու Սահմանադրութեան հովանին կը վայելեն ամէն բանէ առաջ եւ ամէն բանէ վեր:

Կը հարցնենք Հիքմեք Պիլի, կրնա՞ք կասկածի տակ դնել ձեր թրքահայ հայրենակիցներուն ուղղամտութիւնը, երկրասիրութիւնը եւ շինարար դերը: Կրնա՞ք փաստել ունէ կերպով թէ անոնք ամենադրյան կապ մը ունին Մոնթէպելոյի պատահարներուն հետ: Հազար անգամ ոչ:

Այսքան աղաղակող ճշմարտութեան մը առջեւ, առնուազն անբարեխսդութիւն է քողարկեալ զրպարտութիւններ արձակել հասցեին թրքահայոց, որոնց համայնքային հաստատութիւններն ալ ամէն օր կը հակալշուուին Պետական իշխանութեան կողմէ եւ ծիծաղելի պիտի ըլլար պնդել թէ այս հասոյնները կը յատկացուին տարբեր նպատակներու, թրքավճաս ձեռնարկներու:

Կը խնդրենք ու կը պահանջենք գրգոհներէն՝ որ ալ հանգիստ թողուն երկրին կենսունակ եւ անխոցելի մեկ տարրը, հայ հաւաքականութիւնը եւ չզրպարտեն զայն, երբ կը կարծեն թէ առիթ անցած է իրենց ձեռքը»<sup>19</sup>:

**Զարթօնքի խմբագրապետ Գերսամ Ահարոնեան,** «Թրքական Ծանր Գրգոռութիւն Պոլսոյ Հայութեան Դէմ...» խորագրով խմբագրականի մը մէջ նախ կու տար Մարմարայի լուրը, ապա կասկած կը յայտնէր թուրք ապահովութեան ուժերու մտադրութենէն, ու կ'աւելցնէր թէ պահ մը ենթադրելով թէ թուրք ապահովութեան ուժերը «իսկապէս պաշտպանելու միտրով հսկողութեան տակ առած էին Պատրիարքարանը» կ'աւելցնէր թէ ինչու՝ յառաջացած է այդպիսի հսկողութեան անհրաժեշտութիւն ու կը թուէր պատճառները»:

«Իրողութիւնը այն է որ, թրքական շարք մը թերթեր,- «Ենի Կազերէ», «Շումհութիյէր», եւայլն,- անցնող շարաբներուն ոչ միայն անվայել յարձակումի թիրախ դարձուցին լիբանանահայութիւնը եւ ամերիկահայութիւնը, այլև ահաւոր զրպարտութիւն եւ ամբաստանութիւն կատարեցին պոլսահայութեան եւ յատկապէս Հայոց Պատրիարքարանին դէմ: Արդարեւ, ստախոս ու զրպարտիչ բուրք թերթերը ըսին ու կրկնեցին, թէ «արտասահմանի մէջ» կատարուած հակարուրք քարոզութիւնը ի միջի այլոց կը ֆինանսատրուէր Պոլսոյ Հայոց Պատրիարքարանին կողմէ...: Այսպիսի անիհմն ու ծիծաղելի ամբաստանութիւններով է ահա, որ բուրք թերթերը բուրք խուժանը կը գրգռեն պոլսահայ ժողովուրդին ու հաստատութիւններուն դէմ: Եւ ոչ միայն կը գրգռեն, այլև ուղղակի կը սպառնան ալ: Այսպէս, «Ենի Կազերէ» թերթը որ օրերս ամէնէն աւելի կատղածը կը բուի ըլլալ, կը գրէր ի միջի այլոց (հոս յապատմով կու տանք գլխաւոր միտքը - Զ.Ս.) «Եթէ անշնչելի մընուղրտ մը ստեղծուի, այն ատեն է որ միակ հայ մը իսկ չի մնար Խորանպուի մէջ»:

**Խմբագրականին մէջ, ի մէջ այլոց, հետեւեալ գլխաւոր կէտերը կային.-**

«Կարծ խօսքով, բուրք թերթը ըսել կ'ուզ, թէ պոլսահայութիւնը իրեւ պատանդ կը պահեն իրենց ձեռքին մէջ. եթէ արտասահմանի հայութիւնը չիրաժարի հայ դատէն եւ չնոռնայ իր իրաւոնքները, եթէ նոյնիսկ քանի

մը յօդուած գրէ կամ ցոյց ընէ եւ կամ նահատակաց յուշարձան կանգնել փորձէ, այն ատեն ոչ միայն Պոլսոյ հայերը չեն կրնար “հանգիստ նստիլ իրենց տեղերը”, ոչ միայն այդ “քուրք հայրենակիցները” (Շ յոյներու վիճակին կ’ենթարկուին (...1955 Սեպտեմբեր 6-7ի գիշերուան ահաւոր ողբերգութիւնը...), այլէ անշնչելի մթնոլորտ մը” կը ստեղծեն եւ “միակ հայ մը իսկ չի մնար Խարանպովի մէջ...»

Գրգորութիւնն ու սպառնալիքը շատ յստակ են: Շատ յստակ է նաև, որ եթէ բան մը պատահի, անիկա քուրք իշխանութեանց կազմակերպումով ու դրդումով պիտի ըլլայ, եւ ոչ թէ ամբոխի կամ խուժանի նախաձեռնութեամբ...

Բնական է, ոչ մէկ լուրջ պատճառ կայ թրքական այս կատաղութեան համար, ոչ մէկ արդարացում ունին թրքական այս ծանր գրգորութիւնն ու սպառնալիքը: Եւ ոչ ալ պատրուակները կրնան մեծ կարեւորութիւն ունեցած ըլլալ: Թրքական կատաղութեան պատրուակներէն մէկը Սոնթէպելլոյի մէջ ծրագրուած հայ նահատակաց յուշարձանն է, որուն առնչութեամբ Անքարայի արտաքին գործակար Ի.Ս. Չաղլայանկիլ շաբաթ մը առաջ յայտարարեց արդէն.- “Ամերիկայի հայոց գործելակերպին մասին անհրաժեշտ շփումները կատարուած են եւ դրական արդինքներ ծեռք բերուած են”. (կ’երեւի ամերիկեան իշխանութիւնները ի նպաստ քուրքերուն միջամտած են...): Եւ ըստ քուրք թերթերու, Սոնթէպելլոյի նահատակաց յուշարձանի ծրագրին մէջ պղտոր ջուրեր խառնուած են արդէն: Երկրորդ պատրուակը Նիւ Եռոքի ՍՍԿի շենքին առջեւ կատարուած փոքր ցոյցերն են, որոնց կազմակերպիչները որքան “մեր իրաւունքներէն” կը ճառեն, նոյնքան ալ կը պահանջեն Սովիետական Հայաստանի “ազատագրումը”... (ինչ որ Թուրքիոյ բնաւ տիհաճելի պէտք չէ քուի): Երրորդ պատրուակը Հայոց Հողային Դատի Հետապնդման Կելլրոնական Յանձնախումբին կից քարոզչութեան յանձնախումբի անդամներէն Պր. Զ. Մսրդեանի մէկ նամակն է, որ լոյս տեսաւ ամերիկեան «Նիզուիք» շաբաթաքերրին մէջ, եւ որ մեր արդար պահանջները նշուել զատ՝ կը քննադատուէր վարչապետ Քոսիկինի կեցուածքը մեր հողային դատին հանդէալ:

Այս բոլորը շատ հեռու են արդարացնելէ թրքական իրարանցումն ու կատաղութիւնը: Եւ եթէ քուրք կառավարութիւն ու մամուլ գործի լծուած են եւ մեծ կարեւորութեամբ կը զքաղին հայկական այս շարժումներով՝ ատոր բացատրութիւնը պէտք է փնտուել այլ տեղ: Նախ՝ “զող՝ սիրտը դող” . ցեղասպան, զող ու յափշտակիչ քուրքը այնքան գիտակից է իր յանցանքին եւ այնքան զգայուն դարձած է այդ ուղղութեամբ, որ նուազագոյն յիշեցումն իսկ իր մէջ կատաղութեան նուպաներու դուռ կը քանայ: Երկրորդ, պատմական իրողութիւն է որ քուրք վանտալական բնազդը քանի մը տարին անգամ մը անգուսպ կը դառնայ եւ պոռքկումի պատրուակ կը փնտու... եւ այս անգամ թիրախ դառնալու թեկնածուն դարձեալ հայն է կ’երեւի»<sup>20</sup>:

Դէմութի Յառաջ Թրական-Հասարակական շաբաթաթերթը «Ցեղասպանութեան Նոր Սպառնալիք Պոլսահայութեան Դէմ» խորագրին տակ, 12 Փետրուար 1967ին կը գրէր.-

«Ասեն մը ի վեր թրական մամուլը մոլիգնած է հայերու դեմ, թէ ինչո՞ւ անոնք ամեն տարի՝ Ապրիլ 24ին կը սգան թրական եաբաղանի զոհ իրենց հարազատները, ինչո՞ւ ամենուրեք յոշարձաններ կը կանգնեն անոնց յիշատակին, ինչո՞ւ յափշտակուած իրենց հողերուն պահանջը կը յարուցանեն»։ **Թերթը կ'եղրակացնէր**։ «բոլոր հայ գաղութներուն համար առաջնահերթ նոտահոգութեան առարկայ է այլևս թրական այս նոր սպառնալիքը։ Ասիկա պիտի զօրացն անոնց աշխատանքը, աւելի շրջահայեաց եւ իմաստուն պիտի դարձն անոնց գործունեութիւնը հայկական իրաւունքներու պաշտպանութեամք...»<sup>21</sup>։

**Մամլոյ մէջ պատասխանելու իրաւունքնի օգտուելով Ռւաշխնկթընի թրքական դեսպանատունը յանձին դեսպանատան տեղեակատուութեան խորհրդական էրտողան Ռւլուսի գրիշով կը պատասխանէր նամակիս, որ կը տպուէր Նիւգուիքի 6 Մարտ 1967ի թիւով։**

**Ստորեւ նամակը իր անգլերէն բնագրով, որ Նիւգուիք կու տար “Footnote to History” Խորագիրին տակ**<sup>22</sup>։

“Mr. Z. Messerlian (LETTERS, Jan. 23) regrettably allows himself to be blinded by his extremist feelings and seeks to keep alive an unavailing controversy on the sorrowful events of the past. To write as he did was, to say the least, a misrepresentation of historical facts.

As citizens of the Ottoman Empire, the Armenian people led a happy and prosperous life fully participating in the history of the empire. Indeed, they distinguished themselves not only in trade, business and cultural life, but also acquired top government positions rendering valuable service to the country. This happy period lasted for many centuries and was marked by brotherly relations and good feelings between Turks and Armenians until certain powers aiming at dismemberment of the Ottoman Empire were able to incite and instigate hostility and discord between various ethnic groups of the empire at the second half of the nineteenth century. This situation obviously brought suffering for both sides and has been deplored by all Armenians with a clear judgment and good will.

Today in modern Turkey, citizens of Armenian origin fully enjoy the rights and freedoms guaranteed by the Constitution of the Republic to every citizen.

ERDOGAN ULUS  
Information Counselor  
Turkish Embassy  
Washington, D. C.”

Պէյրութահայ թերթերէն միայն Զարթօնք՝ «Թրքական Նենգամիտ Պատասխան»<sup>23</sup> խորագրեալ վերնագիրով մը կ'անդրադառնար Ռւլուսի կեղծապատիր նամակին։ Գերսամ Ահարոնեան նախ կը նէք, թէ «Թուրքիոյ Հանրապետութեան Կառավարութիւնը պետական որոշում անցուցած էր՝ պայքարելու հայկական քարոզութեան դէմ, քազմապիսի միջոցներով հակազդելու Հայ Դատի հետապնդման ճիզերուն»։ Ապա կ'աւելցնէր թէ «Անքարայի իշխանութիւնները իրենց ներկայացուցիչներուն հրահանգած են օրը օրին հակագդել հայկական քարոզութեան, յօդուածին՝ յօդուածով, նամակին՝ նամակով, ու այս որոշումի գործադրութեան մէկ նմուշն էր աներիկեան մէծ շարարաքերը «Նիւգուիք»ի մէջ, որ ինչպէս ծանօթ է, անցեալ Յունատար 23ի իր բիին մէջ հրատարակած էր Հայ Դատի հետապնդման

Առաջային Կեղրոնական Վարչութեան կից քարոզութեան յանձնախումբի անդամ, պատմութեան ուսուցիչ Պր. Զալեն Մսրդեանի իմաստալից մեկ նամակը, ուր բողոք կ'ըլլար վարչապետ Քոսիկինի թրբանապատ յայտարարութեան դեմ եւ նոյն ատեն կը շեշտէր հայոց հողային դատին արդարութիւնը: Ժամանակին թրբական մամուլը անդրադարձու այդ նամակին՝ կատարելով խեղաքիրումներ եւ ընելով սպառնալիքներ: Հիմա, Ուաշինգթոնի թուրք դեսպանատան «տեղեկատուութեան խորհրդական» Երտողան Ուլուսն է, որ նոյն թերթին «Նիզուիք»ին ուղղուած նամակով մը կ'անդրադառնայ հարցին եւ կը պարզէ թրբական «հնարամիտ» թէզը: Խմբագրապետը կը նշէր թէ կ'արժէ մօտէն ծանօթանալ անոր որպէսզի հակազդենք, ցոյց տալով «հոն կատարուած ծիծաղելի խեղաքիրումները եւ հոն պարզուած ախտաւոր հոգերանութիւնը»:

**Վերի նշումները ընելէ ետք լրիւ կու տանք խմբագրականին մնացեալ մասը:**

Արդ, «Նիզուիք»ի Մարտ 6ի թիվ նամակներու բաժինին մէջ լոյս ընծայուած իր նամակին մէջ, Երտողան Ուլուս, ըսելէ ետք թէ Զալեն Մսրդեան կը խեղաքիրէ պատմական իրողութիւնները, ինք «կը ճշդէ».- «... Երբեւ քաղաքացիներ Օսմանեան Կայսրութեան հայ ժողովուրդը կ'ալլրէ ԵՐ-ԶԱՆԻԿ և ԲԱՐԳԱՆԱԾ ԿԵԼՎՆԸ ՍԸ, լրիւ մասնակցելով կայսրութեան պատմութեան: Արդարեւ, անոնք (հայերը) ոչ միայն աչքի զարկին առեւտուրի, արդինարերութեան եւ մշակութային կեանքի մէջ, այլեւ տիրացան կառավարական բարձր պաշտօններու: Այս երջանիկ ժամանակաշրջանը տեսեց քազարի դարեր եւ յատկանշուեցաւ բուրքիայ եղբայրական յարաբերութիւններով եւ քարի զգացումներով, մինչեւ որ որոշ պետութիւններ, որոնք նպատակադրած էին անդամահատել Օսմանեան Կայսրութիւնը, կրցան անհասկացողութիւն ու թշնամութիւն սերմանել կայսրութեան զանազան ցեղերուն եւ ազգային հաւաքականութիւններուն միջեւ՝ 19րդ դարու երկրորդ կիսուն: Այս կացութիւնը ակներեւարար տառապանք պատճառնց երկու կողմերուն ալ, եւ յատկատես դատողութեան ու քարի կամեցողութեան տէր բոլոր հայերը ցաւ զգացած են այս կացութեան համար: Այսօր, արդի Թուրքիոյ մէջ, հայ ծագումով քաղաքացիները լրիւ կը փայելեն հանրապետութեան սահմանադրութեան կողմէ իրարանշիր քաղաքացիի պարգևուած ազատութիւններն ու իրաւունքները»: (Ընդգծումները մեզմէ - Խ.)

Բնական է, որքան քառ՝ այնքան անպատկառ սուս՝ Պայ Ուլուսի այս նամակին մէջ, որքան խօսք՝ այնքան ծիծաղելի պատմական խեղաքիրում, որքան հաստատում՝ այնքան անամօք մեղանշում ծշմարտութեան դէմ: Հայը (եւ յոյնը եւ սերպը եւ արարը եւայլն) այնքան «երջանիկ» ապրած է Օսմանեան Կայսրութեան մէջ՝ որքան մահուած դատապարտուածը կ'ալլրի կեղրոնացման կայսնի մը մէջ, եւ այնքան «քարգաւած» ապրած է՝ որքան անյազ եւ անկուշտ տղրուկի մը ճեռքը անցած զոհ մը: Հայուն (եւ յոյնին եւ արարին եւայլն) համար Օսմանեան Կայսրութիւնը եղած է աննկարագրելի դժոխք, եւ այդ «երջանիկ ժամանակաշրջանը», այս, տեսած է դարեր, իսկ «եղբայրական բուրքը» միշտ եղած է Կայենի տիպար, իժ եւ առազակ: Ամբողջ պատմութիւնը ատոր վկայ:

Հովհան ժողովուրդը Օսմանիան Կայսրութեան մէջ կ'ապրէ «երջանիկ ու բարզաւաճ... բորբին հետ եղայրաբար»... բայց արինուս պայրարով իրաժարեցաւ այդ «երջանկութենէն» եւ կոնակ դարձուց բորբին «եղայրութեան». նոյնպէս՝ սերպ ժողովուրդը, նոյնպէս՝ յոյնը, նոյնպէս՝ ուսմանացին, նոյնպէս՝ մոլտահացին, նոյնպէս՝ պովկարը, նոյնպէս՝ արարը, եւ նոյնպէս անշուշտ հայը: Պայ Ուլուս որու՞ն կ'ոգէ կլիեցնել իր գարշելի սուտը: Երէ այս ժողովուրդները «երջանիկ ու բարզաւաճ» են, ինչո՞ւ առանց բացառութեան ուզեցին «ապերջանիկ եւ ջատը» դառնալ բաժնելով Օսմանիան Կայսրութենէն: Բաց ասոի, ո՞վ չի գիտեր թէ այս պահուս իսկ պատահայութեան զիսուն վերեւ կախուած է բուրք դամովեան սուրը, իսկ բուրք մամուլը կտիօրէն կը սպառնայ «հայ ծագումով բաղարացիներուն»...

Բարեբայստարար, բրական մերօրեայ նենջամիտ բարոզութիւնը նոյն առեն բրամիտ է, եւ շատ հեռու է տրամարանական կան հնարամիտ եւ կան համոզիչ ոլլալ: Պարզ է այդ բարոզութեան տարազը.- Օսմանիան Կայսրութեան մէջ հայերը եւ բուրքերը եղայրաբար կ'ապրէն, հայերը երջանիկ ու բարզաւաճ են, օտարը եկաւ ու զրգութիւն ըրաւ, դժբախտ դեպքեր պատահեցան, երկու կողմերն ալ տառապեցան, բայց հինա պէտք է մոռնալ անցեալը բոլորուին եւ պէտք է հաշտուիլ կատարուած իրողութեան հետ՝ ինչ կը վերաբերի հողային հարցին:

Այսրան պարզ է ահա բրական թէզը: Բայց շատ աելի պարզ ու դիրին է հայկական պատասխանը: Եւ մեր բոլորին պարտականութիւնն է զիրքերով, գրքոյեներով, քարտեսներով, յօդուածներով, յայտարարութիւններով, յուշագիրերով, նամակներով, դիմումներով եւ այլապէս ծանօթացնել ու պարզել հայկական պատասխանը, տեսակետը, մեր ժողովուրդին անտարկելի իրաւունքները, մեր արդարագոյն դասուր:

Երէ բարոզական պայրաբը լաւ կազմակերպէնք յաղթանակը ապահով է գեր այս մարզին մէջ, որովհետեւ ճշմարտութիւնը եւ արդարութիւնը մեր կողմն են»<sup>24</sup>:

Բնականաբար պատասխանեցի Ռւլուսի նամակին, 7 Մարտ 1967 թուականին: Ստորեւ նամակս իր անգլիերէն բնագրով:-

NEWSWEEK  
444 Madison Avenue  
New York, N.Y. 10022

Dear Sir,

I feel that Mr. Ulus (Letters March 6), information Counselor at the Turkish Embassy at Washington D.C., in his diplomatic reply has evaded the main point I (Letters Jan. 23) had raised, that of the usurpation of our 3000 years old homeland. The six centuries of Turkish rule over Armenia were oppressive, and relations were far from being brotherly, a fact explained by the gradually dwindled Armenian population during the Ottoman rule. The Armenians were loyal subjects of the Ottoman Empire although they desired reforms in their provinces, when the Turkish leaders realized that the Armenians at the end of the First World War

would probably get their independence by the possible dismemberment of the Ottoman Empire, they planned the genocide of the Armenian people. What happened can best be summarised by the following report addressed to Lord Bryce by Robert Cecil; British Assistant Secretary of state for Foreign Affairs "The Ottoman Armenians were systematically murdered by the Turkish Government in 1915. Two thirds of the population were exterminated by the most cold-blooded and fiendish methods... men, women and children alike." These murders were termed by the Allies "crimes of Turkey against humanity." (see Foreign Relations of the U.S., 1915, Suppl. P. 981).

In 1939 at Obersalzburg, on the eve of World War II, Adolf Hitler while giving orders to his generals to kill the Polish people indiscriminately, declared "After all who remembers today the extermination of the Armenians." The post-war German government admitted the Nazi crimes against defenseless peoples, while the Turks persist in calling these facts "unavailing controversies". As long as no territorial and financial reparations are done to the Armenians for losses suffered during World War I, Armenians will persist on insisting on their rights despite setbacks and temporary failures.

Zaven Messerlian  
Instructor of History  
Armenian Evangelical College

Նիւզուիք չտպեց պատասխանս, իրենց ընկալեալ սովորութեան համաձայն ստացական նամակ իսկ չղրկեց։ Գործի լծուելով, աջ ու ահեակ, հարազատներու, բարեկամներու, ինծի առնչուած հայկական միութիւններու, համալսարանական ուսանողներու եւ պաշտօնավարած դպրոցիս վերի կարգերու աշակերտութեան միջոցներով նամակներու տեղատարափ մը սկսաւ ուղղուած Նիւզուիքի խմբագրութեան։ Յատկապէս երիտասարդները յատուկ խանդավառութեամբ եւ ազգային նախանձախնդրութեամբ գործեցին։ Նիւզուիքի նամակ գրողներուն մէջ էին Լոնտոնէն հայ դատի աշխատանք տանող տեղւոյն Հայ երիտասարդաց Միութեան ղեկավարներէն եղբայրս՝ Հայկ Մսրլեան (14 Մարտ 1967) իր հայ եւ անգլիացի բարեկամներով, Իտալիոյ Հայոց Միութիւնը շնորհիւ ազգականիս՝ Միութեան ատենադպիր Տոքթ. Տիգրան Ալեքսանեանի (10 Մարտ 1967), Հայ Համալսարանական Ուսանողաց Միութիւնը (23 Մարտ 1967), 134 ստորագրութիւններով Պէյրութի հայ ոսկերիչները, Պէյրութի Ամերիկեան Համալսարանի հայ ուսանողութիւնը բազմաթիւ ստորագրութիւններով։ Ճշգրտութեան համար պէտք է նշել որ նամակներուն մեծամասնութիւնը խմբագրողն էի։ Կարճ եւ կտրուկ նամակներ էին։ Նոյնիսկ Պէյրութի Ամերիկեան Համալսարանի արար ուսանողներուն համար նամակ մը պատրաստած էի եւ հայ համալսարանականները իրենց տեղացի բարեկամներուն ստորագրել տալով դրկած էին։ Այդ նամակը առանձին կու տանք։

To The Editor  
Newsweek  
144 Madison Avenue  
New York, N.Y. 10022  
U.S.A.

Dear Sir,

We, the undersigned Arab Students from Lebanon, Syria, Jordan and Palestine of all religious denominations (Moslem and Christian) in the American University of Beirut feel that Mr. Ulus's letter (March 6, 1967) falsifies historical facts.

Mr. Ulus forgets that the Arab countries suffered too the Turkish Ottoman yoke (1516-1918) and relations were not brotherly at all between the dominating power and the subject nations.

In fact the Turkish rule started with atrocity. Sultan Selim I (1514-1520) "proclaimed an amnesty to such Mamluks as would surrender. On the faith of this promise the warfare ceased, and 800 of the chief Mamluks voluntarily became Salim's prisoners, or were given up to him by the citizens. Salim had them all beheaded, and then ordered a general massacre of the wretched inhabitants of Cairo. 50,000 human beings are said to have perished in this atrocious butchery". (A. J. Rustum and C. K. Zuraik, History of the Arabs and Arabic Culture, p. 347)

Ottoman rule was oppressive and general revolts within the Arab provinces took place: in Lebanon in 1610, in Egypt in 1771, in Lebanon again in 1860, all over the Arab lands in 1916. Lebanon and Syria commemorate the memory of their martyrs, who were hanged by the Turks in 1916, on May 6 every year.

As for the Armenians, we have accepted them as our brothers who are living loyally in our lands. It is a fact that the Turks committed a genocide to end up the Armenian problem by getting rid of the Armenians and usurped their homeland.

Name	Signature	Class	A.U.B. P. O. Box
------	-----------	-------	------------------

Հայ հայ տղոց, ըլլայ տեղացի եւ դրացի երկիրներու արաք ուսանողներու հաւաքական նամակին տակ նշուած էր խրաքանչիւրին անունը, դասարանը, համարաբանի փոստարկութիւը եւ կար իրենց ստորագրութիւնը:

Նիւգուիք անոնցմէ եւ ոչ մէկը տպեց: 134 հայ ոսկերիչներու ստորագրութիւնը կրող նամակի պահարանին վրայ ստորագրութիւնները հաւաքող Կարպիս Զէյթունցեանի հասցէն կար: Նիւգուիքի խմբագիրներուն կողմէ Joan Wharton իր 13 Ապրիլ 1967 թուակիր նամակով մը կը յայտնէր ստացումը հայ ոսկերիչներու գրած հաւաքական նամակին ըսելով թէ նամակներու բաժինը ազատ բեմ մըն է եւ թէ խմբագրութիւնը չէր մեկնարաներ հռն արտայայտուած տեսակէտերը, բայց եթէ կը փափաքէր «ուրախ պիտի ըլլային իրենց հակադիր տեսակէտը փոխանցելու Պր. Ուլուսին»:

13 April 1967

Mr. Zaven Messerlian  
1000 18th Street  
Thomas Jefferson Building  
Library of Congress  
Washington, D.C.

Dear Mr. Messerlian:

Thank you for the informative comments from the政协委员 in Senator Flory's March 1 letter about the massacres in Turkey. Since the culture is so very far apart, we do not comment on the views expressed there. We will, however, forward your remarks to Flory if you wish.

We appreciate the interest and would appreciate your help in liaison with any organization that concerns itself with this subject.

Very truly yours,

John W. Shadley

Press Secretary  
For the Senate

### Հայկական

Յեղասպանութեան, հայ  
բնակչութեան թիւին, ցե-  
ղասպանութեան զոհերու  
թիւին, բռնագրաւեալ հայ  
քաղաքներու անուններու  
փոփոխութիւններով եւ յա-  
րակից հարցերով զբաղող  
միրանանահայ բժիշկ Սար-  
գիս Գարայեան 7 Մարտ  
1967ին ինքնագիր երեք մե-  
քենագրեալ էջնոց նամակով  
մը, զրկուած նիւգուիթին,  
էրտողան Ուլուսին, տո-  
ղերս գրողին ու հայ եւ  
թուրք մամուլին, կը ջրէր  
Ուլուսի քարոզչական բնոյ-  
թի նենդամիտ նամակին մէջ  
արծարծուած կէտերը:  
Պատմութեան համար կ'ար-  
ժէ այդ նամակը լրիւ տալ:

Dr. S. J. KARAYAN  
Noujaem Bldg.  
Spears Ave.  
Phone : 242320  
Beirut -Lebanon

7 March, 1967

To the Editor,  
NEWSWEEK.  
Dear Sir,

May I add another "footnote to History" re to the letters of Mr. Zaven Messerlian and Mr. Erdogan Ulus concerning Armenian-Turkish relations (Newsweek March 6, 1967).

I am well aware that the columns of Newsweek, specially the section of letters to the editor, is not exactly the most proper place to discuss the treatment - or rather the mistreatment - of the Armenians, through the ages, by the Turks. Professional historians and diplomats, including Prof. A. Toynbee and H. Morgenthau, have done it in their well known books. Mr. Erdogan Ulus in his capacity of "Information Counselor in the Turkish Embassy" in Washington is supposed to know, at least the history of the Ottoman Empire.

Mr. E. Ulus, not only blatantly distorts and falsifies past history, but also, like most Turkish so-called "historians", literally fabricates History. He says "As

citizens of the Ottoman Empire, the Armenian people led happy and prosperous life. This happy period lasted for many centuries and was marked by brotherly relations and good feelings between Turks and Armenians until certain powers aiming at the dismemberment of the Ottoman Empire were able to incite and instigate hostility and discord between various ethnic groups of the Empire at the second half of nineteenth century". This statement of Mr. Ulus belongs to the realm of mythology is pure fiction and not to History. Examples of the "*happy peaceful co-existence*" of Turks and Armenians?

1.- Long before the European powers got interested in the Ottoman Empire, around 1525 A.D. to be exact, the Turks instituted the most inhuman taxation system oÝ their Christian subjects. This tax was not in the form of money or goods (although these were taken anyway) but in the form of children of Christian families. Every Christian family had to give one or two sons, when they were still infants, to the tax collector. These unfortunate children were separated from their parents, raised as Turks and Moslems and formed the troops called Janissaries. Upon these savage soldiers depended the supposed glory of the Ottoman Empire. It has been estimated that at least half a million children of Christians were taken away from their parents. This inhuman type of taxation, in the form of human beings, is unheard of in any other country-from the most savage to the most civilized.

2.- As far as Christians of the Ottoman Empire are concerned, there has never been justice in the courts in any real sense of the word. The testimony of an Armenian was next to useless. "Frequently, a Christian, who wearing slippers of a forbidden color is presumed to have usurped the privilege of the Turkish people, is punished by death, and trampled upon "for three days in the public street" (The Present State of Turkey by Thomas Thornton, 2nd. Ed. London 1809, page 172.)

Mr. E. Ulus wants us to believe that the new Turkey and Turks are altogether different (which I hope so) but unfortunately the history of the Turkish Republic does not sustain this statement, Talaat Pasha, the inventor and the first performer of Genocide, who was condemned not only by the civilized world but by Ataturk himself, is presented at present to the Turkish public as one of the most able and patriotic statesmen that Turks have had. (See the preface by the veteran Turkish journalist J. Yalcin to the book "Talaat Pasha's Memoirs" Istanbul, 1946, in Turkish). The editor of this book, Enver Bolayir adds "Talaat Pasha is one of our greatest statesmen". It is a pity that he became a martyr (sic) by a shot fired by an Armenian in Berlin, and he could not see the country for which he worked (sic) so much. I bow in respect in front of the great Talaat Pasha". The remains of Talaat Pasha were brought in 1943 from Berlin, and as a source of inspiration to the new Turkish generation, were deposited with great official ceremony on the Liberty-Eternity Hill (the Turkish Pantheon) in Istanbul, what would the world think of Germany today, if the Germans erect a statue of Hitler on the Brandenbourg gate in Berlin?

Mr. E. Ulus finishes his letter by saying, "Today in modern Turkey citizens of Armenian origin fully enjoy the rights and freedom guaranteed by the constitution of the Republic to every citizen". Again Mr. Ulus deliberately distorts facts, relying on the ignorance of the average reader of your magazine regarding history

of the Turkish republic. The complete extinction of everything Armenian from Turkey has continued during the last fifty years. During World War II, at the end of 1942, the Turkish government passed a law of taxation called Varlik Vergisy - capital levy. For the purposes of this taxation the population was divided into Moslem, non-Moslem and converts. While ethnic Turks, all Moslems, were taxed only 5% of their income, the Greeks were taxed 156% and the Armenians 252%, in spite of the fact that they were Turkish citizens. The purpose of this tax was to rob the minorities legally and exterminate them financially. All those Christians who could not pay this tax, about 1500 males, were exiled to eastern Anatolia and put in detention and work camps in horrible conditions. It was not until Dec. 2, 1943, the day before Ismet Inonu left Turkey for Cairo, to meet Churchill and Roosevelt, and when the outcome of the war was already clear, that these exiles were returned to their homes. The Turkish government extracted about \$10,000,000 from the minorities, mostly from Armenians, and not one piaster was returned, although during the elections of 1950, Menderes made promises to compensate them. Had the Axis Powers been victorious, what would have happened to these poor exiles, no one knows.

But one thing is certain - their return to their homes is not due to a change of heart of the Turkish government but to the German defeat at Stalingrad. The persons responsible for this infamous law are very much active in Turkish politics at present - Ismet Inonu and ex-prime minister Urguplu.

Persons who have admired Turkey or the Turks, whether for reasons of sex, as Pierre Loti, or for oil concessions, like the ill-famous American Rear-Admiral Colby Chester (deceased) (see Current History, Sept. 1922, page 959) are so rare that, the Turks had to collect diligently all these rare birds and publish their admirations in a booklet called "Nice things that have been said about the Turks". But what was said in 1798 by Mr. Eton a former British consul in Constantinople seems to be more up date in 1967 than all those nice things. "It is in vain that the panegyrist of Turkey would assure us of the spirit of toleration. Every feature of the Turkish character, every circumstance of their public and private customs contradicts the assertion". See "Survey of the Turkish Empire by W. Eton, London, 1798, page 15.

Plus ca change, plus c'est la même chose...

Yours Truly,  
S. J. Karayan M.D.

Copies to.- Mr. Zaven Messerlian

Mr. Erdogan Ulus

To Turkish newspapers

To Armenian newspapers

To anyone interested in Turkish "Historiography"

## ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆԵՐ

<sup>1</sup> Newsweek, Associated with the Washington Post Company, Frederick S Beebe, Chairman of the Board, Katharine Graham, President, editor, Osborn Elliott.

<sup>2</sup> Լոյս տեսած Դեկտեմբեր 1966ի վերջերուն:

- <sup>3</sup> "Appointment in Ankara", *Newsweek*, Vol. LXIX, No 1, January 2, 1967, էջ 26-27.
- <sup>4</sup> Letters, Zaven Messerlian, "Your Land Is My Land", *Newsweek*, Vol. LXIX, No 4, International Edition, January 23, 1967, էջ 3.
- <sup>5</sup> «Քու Հողդ իմ Հողս է», Ազգակ Օրաթերթ, Պէլութ, Խ. տարի, թիւ 277 (10627), 30 Յունուար 1967, էջ 4:
- <sup>6</sup> Letters, Zaven Messerlian, "Your Land Is My Land", *Newsweek*, Vol. LXIX, No 4, American Edition, January 23, 1967, էջ 3:
- <sup>7</sup> Յառաջ Օրաթերթ, Փարիզ, 43րդ տարի, թիւ 10824, 28 Յունուար 1967, էջ 1. Յառաջ, փոխանակ գրելու թէ «հայերը տեղահանուցան իրենց 3000 տարուան հայրենիքն» աններելիօրէն սխալ թարգմանութեամբ գրած էր. «Վետք չէ մոռնալ որ երեք հազար տարիները ի վեր հայերը վտարուած են իրենց հայրենիքն»:
- <sup>8</sup> «Հայկական պահանջներուն Արձագանդը Թուրքիոյ Մէջ», Ազգակ Օրաթերթ, Պէլութ, Խ. տարի, թիւ 277 (10627), 30 Յունուար 1967, էջ 4:
- <sup>9</sup> «Զաւէն Մարդկանի Հակաթուրք Ելոյթը՝ "Եիուզուիք" Հանդէսին Մէջ», Զարթօնք Օրաթերթ, Պէլութ, Լ. տարի, թիւ 103 (8749), 31 Յունուար 1967, էջ 2. Զարթօնք եւս, Ենի Կազեթէէն սխալ թարգմանութեամբ գրած էր. «Եւս կը հաւատամ որ ասիկա արդարութեան վրայ յինո՞ղ հաշոտրին մըն է» մինչ գրածս ճիշդ Հակառակն էր:
- <sup>10</sup> Հայրենիք Օրաթերթ, Պոստոն, 68րդ տարի, թիւ 16632, 7 Փետրուար 1967, էջ 3. նաև՝ Արեւ Օրաթերթ, Գահիրէ, ՄԲ. տարի, թիւ 14850, 15 Փետրուար 1967, էջ 2. նաև՝ Պայքար Օրաթերթ, Պոստոն, 45րդ տարի, թիւ 59(18476), 15 Մարտ 1967:
- <sup>11</sup> Ենի Կազեթէ, Խոթանպուլ, պոլառակայ մամուլէն թարգմանաբար տրուած «Հայկական Պահանջներուն Արձագանդը Թուրքիոյ Մէջ» խորագրին տակ, Ազգակ Օրաթերթ, Պէլութ, Խ. տարի, թիւ 277 (10627), 30 Յունուար 1967, էջ 4: Ենի Կազեթէի գրութիւնը տպուած էր նաև Գահիրէի Յուսարերի 10 Փետրուար 1967ի, թիւ 259ին մէջ, էջ 2:
- <sup>12</sup> «Ակնարկ. Անհրաժեշտ Ախտանք Մը», Ազգակ Օրաթերթ, Պէլութ, Խ. տարի, թիւ 278 (10628), 31 Յունուար 1967, էջ 1:
- <sup>13</sup> G.A. Schotel 18 Մարտ 1967 թուակիր նամակով մը շնորհակարութեան հետ կը գրէր. "the fact that atrocities in Turkey took place some 50 years ago should never be a reason to forget them and let bygones be bygones. But therefore it will be very necessary to keep the lamps burning and to remind the world again and again of her responsibility in this respect."
- <sup>14</sup> «Ի Գիտութիւն... Հայոց, Նայիրի Շարաթաթերթ, Պէլութ, 5 Փետրուար 1967, էջ 4:
- <sup>15</sup> Hikmet Bil, "Dusunceler, Bugun Genosid Nasıl Oluyor?" *Yeni Gazette*, Istanbul, Գրութիւնը թարգմանաբար տրուած է Նայիրիի 5 Փետրուար 1967, էջ 4ին վրայ, նաև՝ գրութիւնն ղաջուածքը (թիւ է):
- <sup>16</sup> Մարմարա Օրաթերթ, Խոթանպուլ, 31 Յունուար 1967. նաև՝ Յուսարեր, Գահիրէ, 20 Փետրուար 1967, թիւ 267, էջ 2:
- <sup>17</sup> Զաւէն Մարդկան, Հայկական Հարցի Հոլովայթը 1939-2010, Պէլութ, Սիման Հրատ., 2012, էջ 118:
- <sup>18</sup> Արք Օրաթերթ, Պէլութ, ԺԴ. տարի, թիւ 4294, 8 Փետրուար 1967, էջ 1, արտատպուած Խոթանպուլի Մարմարայէն:
- <sup>19</sup> Մամուլ Կարպիս 4. Մուրատեան, «Ալ Հանդիստ Զգեցէք Հայերը, Մասիս Շարաթաթերթ, Պէլութ, ԽԱ. տարի, թիւ 8 (1047), էջ 7, արտատպուած Խոթանպուլի Ժամանակ Օրաթերթի 3 Փետրուար 1967ի թիւէն:
- <sup>20</sup> [Գերսամ Ահարոնեան], Խմբագրական. «Թրքական Մանր Գրգռութիւն Պոլսոյ Հայութեան Դէմ...» Զարթօնք Օրաթերթ, Պէլութ, 11 Փետրուար 1967, էջ 2. «Ռամկավար Ազգատական Մամուլ» սինակի տակ, «Զարթօնք» ստորագրութեամբ խմբագրականը

նոյն խորագրով արտասպած էր Պայքար Օրաթերթը՝ Պուտոն, 45րդ տարի, թիւ 41 (18458), 21 Փետրուար 1967, էջ 2ի վրայ:

<sup>21</sup> «Եկղասպանութեան Նոր Ապառնալիք Պոլսահայութեան Դէմ», Յառաջ Գրական-Հասարակական Շաբաթաթերթ, Պէլլութ, Բ. տարի, թիւ 18, 12 Փետրուար 1967:

<sup>22</sup> Letters, Erdogan Ulus, Footnote to History, *Newsweek*, Vol. LXIX, No 10, March 6, 1967, International Edition, էջ 2:

<sup>23</sup> [Գերամ Ահարոնեան], Խմբագրական. «Թրքական Նենդամիտ Պատասխան», Զարթօնք Օրաթերթ, Պէլլութ, 9 Մարտ 1967, էջ 2: Նոյնը արտաստպուած «Ծամկավար Ազատական Մամուլ խորագրի տակ նոյն խորագրով եւ «Զարթօնք» ստորագրութեամբ Պայքար Օրաթերթի՝ Պուտոն, 45րդ տարի, թիւ 62 (18479), էջ 2ի եւ Փարիզի Նոր Ապագայթերթի Ա. տարի, թիւ 47, 22 Մարտ 1967, էջ 2ի վրայ:

<sup>24</sup> Նոյն:

MY LETTER OF 1967 CONCERNING ARMENIAN DEMANDS TO  
NEWSWEEK AND THE CONSEQUENCES  
(Summary)

ZAVEN MESSERLIAN

The author, after having read the news article "Appointment in Ankara" in *Newsweek*, wrote a letter to the editor, which was published in the January 23, 1967 issue. The letter stressed that the Soviet Union had no right to guarantee the territorial integrity of Turkey as Armenians rightfully claim part of this territory as theirs. The author added that one should remember that the Armenians were ejected from their homeland of 3000 years and were the victims of the first genocide of the 20<sup>th</sup> century.

The letter was welcomed by the Diaspora Tashnag and Ramagavar press. However, the Turkish reaction was hostile. The Turkish information Counselor in the USA replied in *Newsweek* with a letter full of lies. A Turkish journalist, Hikmet Bil, threatened the Armenians of Istanbul. The Istanbul-based *Jamanak* daily replied. The Turkish Security Council met on several issues including the Armenian Question. Armenians all over the world replied to the Turkish writer Bil, and letters poured into *Newsweek* in refutation of the Turkish Information Counselor's letter. However, the US weekly did not publish any of them. Three of these letters are presented by the author, who concludes his article with the long letter of Dr. Sarkis Karayan.